



ՀԱՆԴԵՍ

40 ՓԱՐԱ

ԱՅՋԱՑՄԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆԱԿԱՆ

ՓԱՐԱ 40

ՄԱՆԻԿ տարաբ եւկու անզամ կը հրատարակուի Պուլանդ-
քի եւ Շաբաթ օրերն։ — Տարեկան բաժանորդագրութեան զինն է
100 դր։ — Վեցամսեայն 50. — Դաւառաց համար 115 դր։
Վեցամսեայ 60. — Ծանուցման տողը 5 դր։

Որ եւ է նամակ կամ գրութիւն պէտք է ուղղել
Առ Արտօնատէր եւ Տեօրէն Անտօն Սահաեան,
Էսկի Զապրիյէ ձատտէսի Նշան էֆ. Պերպէրեանի Տպարանն,
Խմբագրութեան յանձնուած գրութիւնն էս չեն տուիր։

ԹԻՒ 210 Գ. ՏԱՐԻ

1889

Օ.ՊԻՒ 29 ՇԱԲԱՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Զրավար Պուլանժէ. — Նամակ առ խմբագ-
րութիւն. — Հարսին գդակն, — Գիտական. —
Հեքիմէրտէն նասիհաթ, եազլըզա թէշրի-
Փաթ. — Պալքալ բա՞ այլը. — Ասկէ անկէ. —
Չէմէ մէյտանը ճինայէթիւ

բարքներն՝ ինչպէս նստին՝ ելլելը, խօ-
սիլը՝ լուելը՝ քնանալը՝ արթննալը,
ուտելը՝ խմելը, գրելը՝ կարդալը,
խաղալը՝ ազօթելը, խնդալը՝ լալը.
մանրամասն և այլ և այլ գոյներով կը
նկարագրեն և կը պատմեն, որով օ-
րորօցին մանուկէն բռնէ մինչեւ գե-
րեզմանին եզրը հասնող ծերուկն ան-
դամ գիտէ այսօր թէ ինչպէս մարդ
է Պուլանժէ.

Փոքրիկ մանուկին հարցուր թէ
Պուլանժէ ինտո՞ր մարդ է, անմիջա-
պէս կը պատասխանէ :

— Փառաւոր մարդ է, աղւոր ձի
կը նստի և աղւոր ձիեր ունի .

Տիկնոջ մը հարցուր :

— Եատ գեղեցիկ մարդ է, կիները
կը պատուէ :

Աղքատի մը հարցուր .

— Եատ մեծ մարդ է, ոսկի շատ
ունի :

— Ռամիկին հարցուր .

— Իշկիւզար մարդ է, ետիւն ձեռք
չը տուաւ, կծիկը դրաւ :

Հիմայ ընթերցող, դիւրին է հե-
տեւցնել թէ, եթէ լրագրաց աւելորդ
վրվուկները չըլլային, բնականարար
մանուկը չը պիտի կրնար գիտնալ թէ
Պուլանժէ աղուոր ձիեր ունի և աղւոր
ձի կը նստի . թէ տիկինը անտեղեակ

պիտի գտնուէր Պուլանժէի գեղեցիկ
մարդ մը ըլլալէն և կիները պատուե-
լէն, աղքատը՝ Պուլանժէի մնաուկ-
ներով ոսկի և արծաթ ունենալէն, և
ուամիկը, անոր իշկիւզար մարդ մը ըլ-
լալէն :

Եւ երբ մարդ մը փառաւոր, գե-
ղեցիկ, հարուստ և իշկիւզար կը հը-
շակուի ու կը ճանցուի, ալ կարելի
բան է որ իրեն համակրողներ ու հե-
տեւողներ չունենայ .

Ուստի զարմանալու չէ բնաւ թէ,
Պուլանժէ աննշան զինուորական մը
երբեմն, ինչպէս յաջողած է ժողովը-
գականութիւնն շահիլ և արդի գերքը
ձեռք բերել :

Անցեալ Ուրբաթ երեկոյ տան մը
մէջ մի քանի անձեր հաւաքուած, ի-
րենցմէ մին լըագիր կը կարդար բարձ-
րածայն և միւնները կունկնդրէին .

Հնմթերցողը, ի մէջ ալլոց սկսաւ
կարդալ հետեւեալ հատուածը :

«Լրագիրք կը պատմեն Պուլան-
ժէ զօրագարին Ֆրանսայէն փախչելուն
մէկ հետաքրքրաշարժ պարագայն ,

չորս Պուլանժէականներ, որք ապրիլ
կին Պրուսէլ հասան, չոգեկառքէն ի-
ջած ժամանակ հարկագրեցան խնդրել
կայարանի պաշտօնեայններէն որ փոք-
րիկ սայլի մը մէջ դնենց հետ

բերած պայուսակները : Կայարանի գործառք գիտել տուին թէ այս պայուսակներ կանոնադրութեամբ ընդունուած չափէն շատ աւելի ծանր են : Վեց պայուսակներ 274 քիլօ կը կըշուէին : Վէճ մը ծագեցաւ . և չորս Պուլանժէականք պարտաւորեցան բանալ պայուսակները : Որչափ զարմանք ներկայք տեսան որ ասոնց մէջ ուրիշ բան չկար, ծրաբներով ոսկի դըրամ, արձաթեղէններ . . . :

—Զարմանալի բան . . . եղբայր, աս մարդը այսչափ հարստութիւնը ուսկից ձեռք անցուցած է :

—Ո՞վ գիտէ . . . քիչ բան ալ չէ ախրար, 274 քիլօ ոսկի արձաթ . . . ով գիտէ տահա ուրիշ տեղեր ալ ո՞չ չափ ունի :

—Ո՞վ, ո՞վ, ծօ . . .

—Զես ճանչնար մարիկ, տուրու մարդ մը :

—Եկո տես որ, հիմայ այս մարդը մեծ մասրաֆներու մէջ ալ մտած է, քիչ մը քիչ մասրաֆով ըլլար :

—Ի՞նչ կըսես, էթրաֆը հարիւրներով հազարներով մարդիկ կան, ատոնք պիւթիւն կշտացնելու է, խօսքով չըլլար :

—Ծո չըսե՞ս, ո՞վ է ատ մարդը . . . զազէթան վիրա տուք կը կարդաք տուք կը հասկընաք, մեղի ալ հասկըցուցէքտէ մենք ալ էլլէնմիշ ըլլանք, ի՞նչ կըլլայ :

—Ի՞նչ հասկցնեմ մարիկ, իսելքըդի համար քի ըսեմ.

—Եյ աս մարդը, ով է նէ չիւտեմ ա, ատ խըտար սընտուկներով ոսկիի տէր, հարուրներով հազարներով մարդ խուլանմիշ կըլլայ կոր կըմէք նէ, թիւճճա՞ր է ինչ է :

—Զէ մարիկ, ֆրանսոզ մըն է քի, ֆրանսոզներուն մենծը ըլլամ տէյի ավուճով ոսկի սարֆը կընէ կոր, հասկցա՞ր. մեղի կէօրէ պան չէ :

—Ծո տուն ալ տուրս էրթամ, տուրս էրթամ կըսես կոր, իշտէ աս մարդուն կնա, պէլքի քեղի ալ դործի մը կը տնէ :

—Խենդ էս մարիկ, ի՞նչ կըսես, անոր Պուլանժէ կըսեն, Պուլանժէ . . . մեղի պէս մարդիկը քիթը պիլէ չի տանիր :

—Պուլաշընս ալ ինչ խենդիս անունն է . . . չէ ծօ', չէ, էկէր ատ

մարդը անունին պէս պուլաշըն է նէ, հիչ պանի եարար մարդ չէ, չըլլայ քի ականջ կախես :

—Պէ մարիկ, էս անոր ականջ կախեմ չը կախեմ, նայինք ան ինծի ականջ կը կախէ :

—Կախէ չը կախէ, ինչուս պէտք, էս պուլաշըն հաղ չեմ ըներ վէսսէ . լամ; . . . հա, աղէկ միտքս ինկաւ, դուք զազէթանմիդ կարդալու եղիք, էս ալ էրթամ սա պուլաշըններս լւամ տէ, պարէ օրթայէն վերնայ :

ինկիւրիի Առաջնորդ և Գերապայծառ Տէր Տէր Կարապետ Վ. Առաքելեան եպիսկոպոս, հինգարթի առաւօտ ժամը 11ին կնքեց իւր մահկանացու կեանքը :

Յուղարկաւորութեան տխուր հանգէսը կատարուեցաւ Աստուածածնայ եկեղեցին ի Բերայ, ի ներկայութեան Գերեցանիկ Տէր Տէր Ստեփաննոս Պետրոս Փ. Կաթուղիկոսի և խուռն բազմութեան :

Երկնից միթարութիւն կը մազթենք 0նիկ պէյ Մուրըեանի և իւր համայն գերգաստանին, այս ցաւալի կորստեան համար :

ՆԱՄԱԿ ԱՌ ԽՄԲՈԳՐՈՒԹԻՒՆ

... խմբագիր

Զարմանօք կարդացինք Մօնիկոր Օբէննաւ լրագրի ան թիւր, որոյ մէջ Տօքթէօր Խնդիրեանի նկատմամբ անտեղի և թշնամական յոդուած մի հըրատարակուած էր :

Յօդուածի եղրակացութիւնը հիմնուած էր սա ենթադրութեան վրայ, որ իրը թէ Տօքթէօր Խնդիրեան, հիւանդի մը սխալ գեղագիր տուած, որովնոյն հիւանդին վիճակը ծանրացած և վտանգուած է եղեր :

Մօնիկոր Օբէննաւի հրատարակած այս տեղեկութեան անճիշտ և կատարելապէս անտեղի լինելով հաստատելու համար, կարծեմք բաւական է ապացուցանել թէ, իր ակնարկած հիւանդը այսօր կատարելապէս ապաքինած և իրմէ ալ աւելի առողջ վիճակի մէջ գարունը կը վայելէ :

Իրաց այս վիճակին միջ որոնելու պէտք չունիմք բնաւ, թէ Մօնիկոր Օ-

բէննաւի այս հրատարակութեան շարժառիթն ի՞նչ է :

Ակներեւ կերեւի, —կէտ նպատակին :

Եւ այն է, ամէն ճիդ թափել ըստորնացնելու և նուաստացնելու Հայրժշկաց հրապարակի վրայ ունեցած առաջնորդիննին . որոց մէջ կը փայլի նաեւ Տօքթէօր Խնդիրեան, և որք օտարազդի բժշկաց նախանձը գըրդուած են իրաւամբ :

Մօնիկոր Օբէննաւի այս գաղտնի դիտումն ամէն ողջախոհ ընթերցողաց քաջածանօթ լինելով, չեմք տարակուսիր բնաւ, թէ իրեն հաւատ ընծայողներ կունենայ .

Հաճեցէք Տէ՛ր, յանուն արդարութեան, մեր առյն երկտողը ձեր պատուական լրագրոյն մէջ հրատարակել :

Մնամք յարգանօք
Ս. Ա.

26 Ապրիլ 1889
Գատըգիւղ

ՀԱՐՍԻՆ ԳԴԱԿՆ

Ես, ըսաւ Ռոզ Մուսօն, իւր գաւաթին վրայ շնչովն փշելէն վերջ ուր շամբանիայի գինին սպիտակ բոլորակ մը կազմելով՝ վրիփալից կոհակի մը երեւոյթն ստացաւ, ես իմ գժբաղդութիւնս հարսին գդակին կը վերագրեմ:

Դիրուկ, բոլորաձեւ և վարդագոյն գիմօք. մերկ բազկօք—աւելի մորթէքան կերպասէ, —մեծաձայն կը խնդար երբ զայս կ'ըսէր: Բայց իւր սիրուն, բոցագեղ և բաղցրանոյշ աչաց մէջ չեմ գիտեր որպիսի հրապոյր մը կար որ անրջոց մէջ կընկղմէ գիտողն .

Դիտեցինք զնա հիացեալ .

Ի՞նչ գդակ . Հարսի գդա՞կ մը: Միթէ՞ հարսերն գդակ կը գործածեն, նուրբ մետաքսէ և նարնջենեաց ծաղիներով զարդարուն: Եւ ինք կ'ըսէր թէ՝ այդ գդակն իւր գժբաղդութեան պատճառ եղած էր: Կատակ թէ՝ ծագ: Այդ գդակն իւր սիրունցնել:

Ուելի սաստիկ խնդումով մը շարունակեց,

—Զեմքսեր թէ՝ իրօք գդակ մէ՛ր

Գուցէ չէր նմանել հակառակ իւր տան-
գելային : Եթեւակայեցէ՛ք ինչ որ կու-
զէք . Կը սիրեմ միշա ամէն բանի մէջ
կանոնաւոր լինիլ , և եմ . ինչ որ յայտ-
նի բան մ'է , փոխանակվածառայէ պա-
րարտ խմորը ճաշակելու որ կը խան-
գարէ ստամոքսս և խնդալու խել մը
անձանց հետ որք չեն վրդովեր սիր-
արս . բարի քաղաքացուհուոյ մը նման ,
հանգարտ պիտի քնանայի , ընդմիջ-
եալ ամուսնոյս խռնչիւններէն և կամ
պիտի հսկէի մուսլինէ օրօրոցի մը մէջ
պառկած մանկիկի մը քունը , եթէ
վստահութիւն ունեցած չըլլայի այդ
անիծեալ գդակին վրալ :

Առանց ո և է տարակոյսի , Ոօզ
Մուսօն կ'օւզէր պատմութիւն մ'ըսել .
այդ երեկոյին չափազանց կը ձանձրա-
նալինք . մտիկ ըրէք . դուք ալ կար-
դաշէք ինչպէս մենք ունկընդիր եղանք
նմա :

«Դուք որ այսօր մեր վիճակէն գոհ
կը մնաք, չեմ յուսաց որ անցելոյն
մեր կացութիւնը գիտնալու զեղէք: Թե-
րեւս կերեւակայէք թէ՝ միշտ երկու
հազար ֆրանքի արժողութեամբ շըր-
ջազդեստներ հագած ենք: Սխալ՝
Սկզբնաւորումներ կան. Ամենահազ-
ուագիւտ ծաղիկներն զորս ամէն ոք
կը չնչէ, երբեմն կոկոններ եղած են:
Աղջկունք ևս փոքր աղջիկներ եղած
են: Աւասիկ Քլէմանթինն . Ժամանա-
կաւ առաւտեան ժամը չորսին միջոց-
ներն փողոյներուն մէջ կը շրջէր, փոք-
րիկ աւել մը ուսին վրայ, իւր մօը ե-
տեւէն որ կը կրէր առաւել մեծ ա-
ւել մը. Մի ըսե՞ր ո՛չ, դռնապան կի-
նը անցեաւ օր ճանչցաւ զքեղ: Ես կը
տարբերիմ: Դաստիարակուած եմ:
Ուղղագրութիւն սորպեցուցած են ինձ:
Երբ այժմ կը գրեմ, դիտմամբ սկսալ-
ներ կ'ընեմ գիտնալու չը յայտնելու հա-
մար: Հէ՞ , լաւ կը բացատրեմ միտ-
քըս, երբ ուզեմ:

Հայրիկը և մայրիկը—պատուաւոր
մարդիկ, փոքրիկ եկամուտով մը—զիս
վանքի մը մէջ գրած էին :

Հինցած մեծ տուն մը , ձառեր ,
և որմեր . . . և որովհետեւ Մուսօն
չէի կոչուեր այն ատեն և ոչ ոք կըր-
նար գիտնալ թէ՛ օր մը այդ անուն
պիտի առնէի , վանքին մէջ ընտրելա-
գոյն գիշերօթիկներն ինձ բարեկամու-
հի ըրած էի : Սեղանաւորներու աղ-

ջկունք : Վերջապէս , սիրուն ծանօթ-
ներ ամէնքն ալ : Մանաւանդ անոնց
մէջ մէկը կար որ կը պաշտէր զիս ,
Ատելն . Ատել տը Լամբռատն .
Երկու քոյրեր էինք իրարու հետ .
որ մին տեսներ , միւն եւս կը տես-
ներ . Երբ զմեզ վնտուէին , վնտահ է-
ին զմեզ երկուքս ալ պարտիզին մի
անկեան մէջ գտնելուն վրայ . ծառի
մը հովանոյն ներքեւ , զբաղած պատ-
մութիւններ ըսելով , անվերջանալի
պատմութիւններ , Այնպէս որ վանա-
կան կեանքէն շատ գոհ էի և միշտ
զայդ պիտի խնդրէի , եթէ ունեցած
չըլլայի , դեռ փոքր , տառն և չորս
տարեկան հասակիս մէջ — ամուսնանա
լու տե՛նջ մը .

Որովհետեւ, ինչպէս կը տեսնէք,
պէտք է որ ըսեմ ձեզ, պարկեշտ աղ-
ջկունք խիստ պարկեշտ են, ճշմարիտ
է այդ, բայց վայրկեաններ կան յորս կը
տեսնուին : Անապարկեշտ կանայք, ամե-
նացինչ շրջազգեստներ կը հագնին
նախ, յետոյ կը մտածեն թատրոններու.
սիրուն սրճարաններու և մեծ պարա-
սրահներու վրայ ուր կ'երեւին կարի չ-
պարոններ, օտարականներ, անկլիացի-
ներ, ուռւսիացիներ : Եթէ ուրիշներու
նման կարելի լինէր երթալ այդ վայրերն,
արդուզարդով, թերեւս հզն վայելուչ
մէկը գտնուել, որ ողտակար պիտի
լինէր և ծախուց չը պիտի նայէր :
Այս, խոհեմ օրիորդք եւս այս տեսակ
գաղափարներ ունին . . . տարբերու-
թեամբ . իրենց երազած աշխարհն
նոյն է ուր պիտի գտնեն բարի ամու-
սիններ :

Այն գանքին մէջ ուր կը գտնուէի,
այնքան կը մտածէին ամուսնու վթեան
վրայ, և այն աղջկունք որ հարուստ
և սիրուն չէին, այնքան երկիւղ կ'ըզ-
գային ամուրի մնալէ, որ գիշեր և
ցերեկ, աղօթքներ կ'ուղղէին առ բա-
րի Կոյսն, իրենց ծնողաց տունը վե-
րադառնալէ վերջ ամուսին մը գտնե-
լու լուսով:

Ուրիշ միջոցի մ'եւս կը գիտէին,
կարի ընտրելագոյն :

Զէք գիտելի թերեւս բան մը ,
այսինքն թէ՛ ոչինչ այնքան կը յաջող-
ցնէ ամուսնութիւնն ՚ո՞րքան ունենալ
այդ դդակն զոր հարսն իւր ամուս-
նութեան գիշերն զլուխը դրած է :
Ո՞ենք գիտէինք զայդ . և իրողութիւ-

Նըն ճիշդ էր, պէտք չէր ո՞չ ըսել :
Քսանի շափ օրինակներ կը յիշատակ-
ուեին : Տգեղ և յիմար աղջիկներ ա-
ռանց դրամի, աշխարհի կենաց մէջ
մտնելնէն տասն և հինգ օր վերջ, ա-
մուսնացած էին այդ գդակներէն մին
իրենց քով ունենալնուն պատճառաւ :
Կ'երեւակայէք թէ՝ ո՞րքան կը ցան-
կայինք ունենալ այդ գդակներէն մին:
Բոլոր ընկերուհեացս մէջ համաձայ-
նութիւն մը գոյացած էր, ով որ ա-
մենէն առաջ ամուսնանար, իւր թան-
կագին գդակն չամուսնացողին պիտի
տար : Երբ Ատէլ տը Լամբռատ թո-
ղուց վանքն, վիզը պլուեցայ արտաս-
ուելով և ականջէն ըսի . «ո՛հ, պիտի
զըկե՛ս ինձ գդակդ, այնպէս չէ» :

Եւ զրկեց .
Սիրուն էր , շատ սիրուն : Թափան-
ցիք մուսըլինէ շինուած , տանթէլով
դարդարուն , ոչ այնքան երկայն ,
կարճ թեւերով , քիչ մը բաց . . . »

Ընդմիջեցինք Ռօզ Մուսօնի պատ-
մութիւնն . Նկարագրածն դդակ մը
չէ՞ : Գդակը թեւեր չը կրնար ունե-
նալ . . . :

— Անմիտնե՞ր , գոչեց իւր աժոռին
վրայ նստելով : Զըսի՞ ձեզ թէ գդակ
մ'եր , և աշխարհիս ամենէն սիրունն :

«Ա.յժմ ամուսնանալուս վրայ բո-
լորովին ապահով էի : Երբ վերադար-
ձայ ընտանեացս քով, յաւակնուտ ե-
զայ և տօնեն ամէնուն հետ : Ուսկից
կընայի վախնալ : Կընայի ծաղրել զայս,
ձեռքս անոր ձեռաց մէջ ձգել պահ
մը . ո և է անխօնեմութիւն վասարեր
չը պիտի լինէր ինձ, քանի որ գդակն
քովս էր : Դամ քան զգամ յիմարացայ,
այնքան յիմար որ չուզեցի անգամ մը,
երեկոյեան ժամը տասնին միջոցներն,
առանձինն հօրս պարտէզն երթալ
փոքրիկ հօրեզրօսորդւոյս հետ որ ար-
ձակուրդի միջոցին մեզ տեսնելու ե-
կած էր : Կը փափաքէր ինձ ցուցնել
սոխակի բոյն մը զոր գտած էր որմին
ճեղքերէն միոյն մէջ թմբենիի մը ե-
տեւ : Կը պնդէր թէ՛ գիշեր ժամա-
նակ լաւագոյնս պիտի տեսնէինք զայն:

Հօրեղբօրդիս սիրուն էր : Երկայ-
նահասակ, թխագոյն, սեաւ և նուըրք
պեխերովկ : Կը դիտէր զիս սիրալիք
ակնարկներով որք աշացս մէջ կը մըտ-
նէին և մեղմիկ, ջերմագին, մինչեւ
սրուիս կը հանէին : Ինչ որ կզգայի

յայնժամ, ծաղկունք կղզան երբ ա-
րեգակ լինի : Եւ երկնային բառեր
կ'ըսէք : Ո՞հ, այդ խօսքերն, դուք չեք
գիտեք : Ուրիշ տեսակներն լսելուս
պատճառաւ մոռցած եմ զանոնք : Նոյն
երեկոյին, ճիւղոց ներքեւ, կը մոլո-
րեցնէք զիս և մինչ բոյնն կը փնտը-
ռէինք, ինքինքս կը յանձնէի, փոք-
րիկ հօրեղբօրորդւոյս բաղկացն որ կը
սեղմէք զիս սաստիկ և ամէն վայր-
կեան կը համբուրէք մազերս . . . երբ
տուն վերադառնուք, հայրս յանդի-
մանեց զիս ուշ վերադառնալուս հա-
մար : Ո և է վրդովում չդդացի բնաւ.
վստահ էի որ սիրահարս պիտի ա-
մուսնանար ինձ հետ, քանի որ հար-
սին դդակին քովս էր . Ո՞հ, այո՛ : Ութ
օր վերջ, հօրեղբօրորդիս գնաց : Եւ
այնուհետեւ ո՛չ ոք անոր վրայ ինձ
խօսեցաւ : Եւ ահա՝ ինչու այս երեկոյ
ձեզ հետ շամբանիայի գինին կը խը-
մեմ այս կարմիր կամ կանաչ ահաւոր
սենեկին մէջ ուր տաօն ամերէ ի վեր
կը ձանձրանամ . չորս անդամ շաբաթն,
կանոնաւորապէս :

Քէմանթին սկսաւ ինդալ :

— Նախապաշարում : Տեսար թէ
ի՞նչ բանի ծառայեց դդակդ :

Բայց Խոզ Մուսօն հաստատամուռ
թեամբ մը պատասխանեց, նման այն
մանկան որ կը պաշտպանէ իւր խաղա
լիքն .

— Պէտք չէ ինդալ այսպիսի բա-
ներու վրայ : Խոկ ես կը հաւատամ,
միշտ կը հաւատամ : Վանքին մէջ չէ-
ինք խարուած : Երբ հարսին դդակն
ունենանք, միշտ ապահով ենք մեր
ամուսնութեան վրայ : Միայն դդակ
կայ և դդակ .

— Ի՞նչ կը նշանակէ այդ, հարցուց
Քէմանթին .

— Մտիկ ըրէ՛ : Հօրեղբօրորդւոյս
փախուստէն վերջ, գնացի տեսնել առ
Լամբուատն և պատմեցի նմա պատա-
հարս : Սկսաւ լալ խեղճ բարեկամու-
հիս, գոշելով . «ամէն ինչ կը հասկը-
նամ, ո՞հ կը հասկնամ», քիչ մնաց որ
զինք պիտի ծեծէի : Անտարակոյս խա-
բած էր զիս, իւր հարսանեաց դդակն
ինձ զրկած չէր, ուրիշ մը զրկած էր :
«Ո՞հ, ո՞չ, ո՞չ, ըսաւ ինձ կարմրելով,
հարսանեաց դդակն էր, բայց նոյն
երեկոյին, ամուսնութենէս առաջ, ա-
մուսինս գլխէս հանած էր զայն :»

(Թարգմ.) ԳԱՅԻԻԼ ՄԱՆՏԻ

Մ. Գ. ՄՕԶԵՍՆ

ԳԻՏԱԿԱՆ

Գետնավանձու, կերէ՛ք . — Օտա, մարմիններ
մոր ստամքորին մէջ . — Նոր դարձանու մ
ը . — Գերմանիոյ կայսեր Զատկական նուէ-
րը . — Հակոբ եղեւին, Փարիզու 1889 ար.
ուսուահանդիսին համար :

«Գետնավանձու կերէ՛ք» . ասկից ա-
ւելի օդտակար խրատ մը կրնայ տըր-
ուիլ երբ Վիէննայի թժշկական ընկե-
րութեան կողմանէ կուգայ սոյն հրա-
մանն : Ամենքս ալ գետնավանձու պէտք
է ուտենք . սննդարար կերակուր մ'է
և մանաւանդ կարի օդտակար վիրա-
բուժութեան մէջ : Երբ գամ մը, ա-
սեղ մը, կամ ու է առարկայ մը,
մեծ կամ փոքր, եթէ կլանէք, առա-
ջին գարմանումն գետնավանձուն խընդ-
րեցէք, մեծ քանակութեամբ գետ-
նավանձու կերէք, կըսէ Վիէննայի բը-
ժշկական վեհածողով :

Գետնավանձուը մտնելով մեր ստա-
մոքսին և աղեաց մէջ, կընդարձակէ
նոցա ծաւալն և զայնս մղելով, դուրս
կը հանէ, Վիէննայի մէջ փորձեր կա-
տարուած են . փոքրիկ տղայ մը 2
տասնորդակուամ կշիռ մը կը կլանէ .
անմիջապէս գետնավանձու կը կերցը-
նեն տղուն .

Օրիորդ մ'եւս ասեղ մը կը կլանէ,
նորէն գետնավանձորին դիմում կը լի-
նի Զարմանալի չէ այս : Ահա՝ նոր
գարմանում մը որ Վիէննայէ կուգայ
առ մեզ :

Հաւատառնք թէ ո՛չ .

Գիտէ՛ք թէ նշանաւոր շաբարավա-
ճառ մը Գերմանիոյ Կայսեր Զատկա-
կան առթիւ ինչ նուիրած է : Հաւկիթ
մը . արուեստի և աշխատութեան գը-
լուխ գործոյ մը . փափկութեան հը-
րաշակերտ մը : Նկարագրեմ . Հաւկիթ-
թը շաբարէ շինուած է և բռնուած է
գարձեալ շաբարէ շինուած երկու ար-
ձաններէ որք կը ներկայացնեն Պիզ-
մարքն և Մոլթքէն : Հաւկիթին վրայ
նկարուած է ամբողջ կայսերական ըն-
տանիքն և մէջը փոքր երաժշտական
տուփ մը կայ որ սիրուն եղանակ մը
կը նուազէ : Կայսրը այս նուէրէն գոհ
մնացած է, և շաբարավաճառը վեց
ամիս շարունակ աշխատած է այդ հը-
րաշակերտին համար, սիրուն և եղա-
կան :

Երբ այս տարի Փարիզու տիեզե-
րական արուեստահանդէսն այցելէք,
բուսաբանական սրահին մէջ պիտի
տեսնէք հսկայ եղեւինի ծառ մը,
Փազդիոյ անտառներէն բերուած : Եր-
կաթուղեաց ընկերութիւնը յանձն ա-
ռած չէ այդ կոթողին փոխադրու-
թիւնն . 12 եղեր պիտի բերեն զայն
սալլով : Ծառին բարձրութիւնն է 45
մէթր և այնքան լայն որ վեց անձ չը
կրնար գրկել զայն : Եթէ բանաստեղծ
լինէի, պիտի ողբայի այդ ծառին վը-
րայ զոր անդթաբար արմատախիլ ըրած
են . արդեօք որքան արշալոյսեր լու-
սաւորած են նորա ճիւղերն . որքան
փոթորիկներու գէմ գրած է, և քա-
նի՛ երշանիկ զոյգերու պատսպարան
եղած է իւր հովանեաւն : Բայց գործ-
նական մարդ լինելով՝ ուրախ եմ որ
այսպիսի մեծ եղեւին մը արմատա-
խիլ եղած է . նա պիտի տայ մեղնա-
ւեր որք պիտի փոխադրեն հեռաւոր
երկիրներու մէջ ուղեւոր, վաճառք,
նամակ, լրագիր, հեռագրական գծոց
ցիցեր, որք գաղափարներն հաղոր-
դակցութեան մէջ պիտի գնեն . եր-
կաթուղեաց փայտերն որոց վրայէն շո-
գեկառքն սահելով տիւ և գիշեր պի-
տի բերէ մեզ արուեստական առար-
կայներ, գրքեր, գիւտեր, նորաձե-
ւութեան առարկայներ, լրագրեր ևն:
Ապրիս, եղեւինդ հսկայական : Բա-
նաստեղծն ի կենդանութեանդ կերգէ
զքեզ և ես մահուանդ մէջ :

Մ. Գ. ՄՕԶԵՍՆ

ՀԵՖԻՄԼԵՐՏԻՆ ՆԱՍԻՀԱԹ
ԵԱԶԼՇՂԱ ՍԵՑԵԸՀԱԹ

Կէօչ արտապտլարըն, գաեցգլարըն,
մավունալարըն հէր սապահ քէօլէրէ
տողրու կէօչ թաշըմալարը վէ խալդըն
քէօլէրէ աղիմէթ պուեսրմալարը
պաշլանկըն պուլմուշ օլտուղունտան,
շէհիր էվլէրի եավաշ եավաշ պօշան-
մայա պաշլատը :

Տօղրուսու գըշ էլլէնճէլէրին վէ
տահա տողրուսու եօրկունլու գլարըն
խիթամընտա, եադ սէյեահաթլարը վէ
լամիֆ հավալարըն օլ շիֆապախշ թէ-
էսիրաթընա զայլիտէն զայլիի հթիեա-
ճը օլուր . պու պիր թապիի գայտէ
վէ իհթիեաճ օլուպ, շիմտիէրէ գա-

տար պունա պիր մէպտէ վէ պու էֆքեարլա ըիայէթ օլունուր իտի իսէտէ, գաչ սէնէլէրտէն պէրու, տէնիզ համամլարը միսիլլու, իշ պու եազլղա կիթմէքլիեր տախի գայտէլէր թահթընա վազ օլունմաեա պաշլառը, պազրլար, քէնտի գուտրէթլէրինէ կէօրէ տափրանըլ, հալլէրինէ մոււափրդ պիր մահալէ կիթմէքլիյէ վէ եախօստ հիչ կիթմէմէքլիյէ պօրճու պուլունտուգլարը հալտէ, եալընըզ քէնտի արզու վիշ նիյէթլէրինէ թապի օւարագ, իհթիեանլարը վէ եախօտ մէնպուր օլմատըգլարը հալտէ տախի, ագլլարընա էսէն թարափա կիթմէքտէ վէ քէնտի պու հալլէրինէ զէվալլը հէքիմլէրի սէպէպ կէօմթէրմէքտէ տիրլէր:

Վագաա հէքիմլէրտէտէ գուտուր եօգ տէյիլ տիր . լաքին հէքիմլէր նէնեաբընլար :

Նասըլ քի տէտիք, տէնիզ վագթը տա պէօյէ տիր . պիր քիմսէ, վէլէվ հիչ խասմալըզը օլմաուն, պիր հէքիմէ րասթ կէլտիքտէ :

— Տօգթէօր, տէնիզէ կիրէլիմ մի, աճապա եարար մը,

Տէյի սօրտուղու կիպի, պու մէվամտէ տախի պիր հէքիմէ րաիթ կէլտիկինտէ . էն էվլէլ,

— Տօգթէօր, աճապա պանա նէ. ըէնին հավասը եարար . նէ նասիհաթ վէրիբսինիզ, հանկը քէօյէ կիտէեիմ:

Կիպի սիւալլէրին սօնունու կէթիրմէզլէր, հէքիմլէր գահտէսինծէ, քէնտիկիրինէ օլունան հէր սիւալէ պիրէր ճէվապ վէրմէք մէճպուրի օլուպ, օնլար տա պիրէր շէյ տէրլէր, ամա պիրինին տէտիկի, տիկէրինին սէօլէտիկինէ ույմազ ըմը, նէ զարարը վար :

Շու աթիտէքի միւքեալէմէ պահումըզը թաստիգ իտէր :

Սօրմագ աերպ օլմասըն ամա, բազար իրթէսի մայիս պիր, սիդ տահա աղըը էզկի օթուրուեօրսունուզ, քէօյէ կիտիշ եօգ մու :

— Ախ գըգգարտաշ, տէրտիմի աչմա, պունու իշին օն պէշ կիւն տիր պիզիմքի իլէ հէր ագշամ խըրլաշըզ, պիր թիւըլիւ իմլաեա կէթիրիպ գանտըրամատըմ:

— նէ տիր ֆիքրի, սանքի պու սէնէ քէօյէ հիչ չըգմամագ մը տըր :

— Պէնտէ պիլմէմ, տօրուր պիր շէյ :

սէօլէտիկի եօգ քի . գաչ քի սէօլէրսէմ պիրէր մահանա կէօմթէրիր, տիւն ագշամտա յուլիս պիր տէմէեիննէ շունտան շուրաեա կիթմէեէնէ եէեիմ տէտի :

— էյ սէպէպինի սօ՞րմատըն մը :

— Սօրտում. օնտա լաֆըն գըթլըրմը վար, սօրտուգնա պիրէր գուլը ույտուրուր :

— էյ նէ՞ գուլը ույտուրուեօր :

— Կէօեա, հէքիմլէր պու սէնէ սանա քէօյ հավասը ույմազ տէմիշ իմիշլէր, պուտա հիչ տէեիլ իսէ յուլիստէն եվլէր կիթմէմէեէ գարար վէրմիշ իշ :

— Քա էյի ամա, իւսթիւնտէն պագարսան պիր շէյ տիր եօգ կէօգիւքիւր : հէքիմլէր նէ՞ իշ վար տըր . իւսթիւնէ էյլիք սաղըդ :

— նէ՞ պիլէեիմ, եումուրնագ տօդունմուշ նէ՞ օլմուշ, սօրտուգնա պիրէր շէյ սէօլէր :

— Ճանըմ սէնտէ անճարակսըն, օսէօյիւսէ սէնտէ սէօյէնէմէեօրմըսըն, յունէ տէեօրը պանատա սէօյէսէնէ պագըեըմ :

— Իշմէ տիւպիւտիւզ հէքիմլէր իդին վէրմէեօրլար տէեօր :

— Աման ճանըմ, հէքիմլէրին լաֆընա նէ՞ գուլագ ասըեօր, օնլար րասթ կէլէ պիր շէյ տիր սէօյէրլէր . պէնտէ էկէր հէքիմլէրին լաֆընա պագանելը տըրմ պու սէնէ հիչ պիր եէրէ կիթմէմէլի իտիմ :

— Սանա՞ նէ տէտիլէր :

— նէ տէեէնէքլէր, պիրի Գատը քէօյիւնէ կիթ, հավասը միւլայիմ տիր տէտի, օ պիրի, Գատըքէօյ օլմազ, Ատաեա կիթմէլիսին տէտի. պիր պաշգասը Պողազ իշի տուրուր իքէն Ատասանա հիչ կէլմէզ տէտի :

— Պագ նէ գարմագարը լաֆլար . էյ սօղրա նէ՞րէյէ գարար վէրտին :

— Պիր արա Հիսարա կիթմէեի գարարլաշըզ, օ տա օլմատը :

— նիշին :

— Եա պիր կիւն անամըն էվինտէ իքէն, հէքիմի կէլտի, օնատա տանըշտըրմսա Հիսարըն հավասը սէրթ տիր, սէնին նաթուրան զաելք տըր, պիրպիրինէ ույմազլար տէտի :

— Ա նօնօմ, սիզտէ Պէօյիւքտէրէյէ եա եէնի Մահալլէեէ կիտին :

— Պէնտէ էօյէ տէտիմ ամա, օ .

ըալարըտա պիզիմքինին նաթուրասընա կէլմէեօր ըմը :

— Պունուատա մը հէքիմ սէօլէմիշ :

— էվլէթ, քէնտի հէքիմի սէօլէմիշ :

— էյ շիմոի պու սէնէ սիզտէ քէօ-

յէ չըգմաեանագսընըզ :

— Թէքմիլ հէքիմլէրին լաֆընա պագանելը, պու սէնէ քէօլէրի տօւաշմալը իտի . կէնէ պիզիմ տօգթօրըն նասիհաթընա գարար վէրտիք . նէ գատար օլսա օ պիզիմ նաթուրաել բէքէյի պիլիբտէ, Պողազ իշի, Ատա մատա օլմազ . Մաքրի քէօյիւնէ կիթմէմիսինիզ տէտի :

— Մաքրի՞ քէօյիւնէ մի . հաթըն գալմասըն ամա, Մաքրի քէօեիւնէտէ քէօյ տէեի կիտէմէեօրըմ, պիր սուեու եօգ, պիր շէյ եօգ :

— Թէրգոս սուեու կէլէնէք իմիշ :

— Խենգիմին լագըրտըսը, Թէրգոս սուեունտան նէ՞ օլուր :

— Քա աման սէնտէ . հէքիմիլ էօյլէ տէտիքտէն սօնրա, իսթէր իսթէմէզ օրաեա կիտէնէտէիմ :

— Իշմէ պիզիմքիտէ էօյլէ տէեօր ա' . լաֆ էթտիքէնէզ հէքիմլէրի կէօյիմէ սօգուեօր :

— Ճանըմ ամա նէ օլմուշ քի :

— նէ՞ պիլէյիմ, արատա պիր գալգար պաշըմ տէօնիւեօր տէր :

— Քաչ քի էօյլէ իսէ նէ՞ տիւշիւնիւեօր, Արնավուտ քէօյիւնէ կիթսին :

— Պաղըտա միտէմտէ պօզուգլուգ վար տէեօր :

— էյ թամամ, Զամլընաեա կիթ, սին, սուեու պիր թարափտան, թօզու պիր թարափտան միտէոի բիրի բաք եաբար . Տահա պաշգա :

— Պաշըմըն իշինտէ պազը պազը պէյինիմ օյնար տէր :

— Իւսթիւնէ էյլիք սաղըդ ամա, էկէր սահին էօյլէ պիր շէյ վարսա, Եէաի գուլէնին հավասը բէք եաբար :

— Քա խըեանէթ, էյլէնմէյէ մի չըգտըն, պէնիմ տէրտիմ պանա էլ վէրմէզ, սէնտէ էյլէնմէյէ չըգըւ :

— նէ՞ պիլէյիմ եա . հիչ քէօյէ չըգմամագ օլուր մու, ամա սէնինքի քէյփսիզ իմիշ, տահա էյի, հազըր պիր հավա թէպտիլի էթմիշ օլուր :

— Հէքիմլէր իզին վէրմէեօրլարսա նէ՞ եաբարլը :

— Հման ճանըմ . էկէր պէնտէ հէ-

քիմլէրին սէօզիւնէ գուլագ ասաելը, պու սէնէ տէեիլ Մաքըր քէօյինէ, Լանկա պօմթանընտ պիլէ կիտէմէեէճէքտիմ, պէրէքեաթ վէրսին պէնիմ ածէլէմէ, կէնէ սէն պագ տէ սէնինքինի գանտըրասըն :

— Ախ գըզգ արտաշ, նէ՛ եաբաելը. ա՛զ մը տէեօրը, հէր ախշամ աըրտը-ըն սօնունու կէթիմէեօրը ամա, պիր լաֆ թութմուշ տուրուեօր. նէ տէմէք խոթէր պիլմէմ.

— Նէ՛ լաֆ տըր :

— Շէքիմէրտէն նասիհաթ, եազ-լըզա սէյեահաթ. ադլըմ պունա է-րէր, պաշգաշէյէ էրմէզ. եապանտան պուլմատըմա տէր :

— Էսոյէ իսէ չիմտի աղնատըմ :

— Նէ՛ ազնատըն .

— Նէ աղնաեաճազըմ, Տօգթէօր գօգօզուգ օնու պիր նասիհաթլամըշ քի, տէյիլ եազլըզա կիթմէք, կալիպա քէօրըիւեէ պիլէ էնէմէեէճէք :

Կընես :

— Էս թէվէքէլլի լախըրտը չեմ ըներ, ըսածս կիտեմ :

— Վազ անցի ճանըմ, ամօթ է, հիմայ խալիս Փարղին էրթան նէ ինչ կըսեն :

— Ախ, աս պաներուն սէրը սէպէ-պը տուն էս, հասկըցա՞ր :

— Քա ի՞նչո՞ւ էս կըլլամ կոր, ասոր աս տեղը է՞ս ինչ խապահաթ ունիմ, հայտէ նայինք, հիմայ ալ ինծի փակ-չէ,

— Քա ի՞նչ քեզի փակչիմ, իշտէ տուն չըլլայիր նէ էս հիչ բանաեիր կալու միտք չունէի :

— Էյ մեղայ, զօռօվ եախայէդ չը քաշեցի պէրէր էյի եա, թող չի գտ-յիր . . . քէօրի պէս խօսխօճաման քարը չը տեսար տէ ինկարնէ, էս ինչ ընեմ, աղջիկները ինչ ընեն :

— Վալ կլխուդ. քէօրը տուն էս, խենդ ճէնապէթ. չըրիր եղար, հիմայ ալ եազի պէս վրայ էլլալ կուզես :

— Քա կնիկ, խենդ էս նէ խենդ էյ ըսէ, հիմայ քեզի պան մը ըսող կա՞ր քի իմ վրաս բութկուեցար . . . քեզ նայիմ, հա՛, օտալարցիութիւնդ հոս ալ ցուցուր :

— Քա կնիկ, տուվա ըրէ քի, ոտ-քըդ սախագ է, չէ նէ հիմայ ես քե-զի կը հասկցնէի . . . թօրալ ուղուր-սուզ :

— Ինչալլահ տուն ալ անանկ խա-զայի մը կուգաս քի, սանկ խուրտու-խաշ կըլլաս տէ քիւթ քէօթրիւմ կը մնաս, հասկըցա՞ր :

— Վու օտուընիդ պագնեմ, մայ-րիկս ի՞նչ կընէք կոր. խենդեցա՞ք ինչ եղաք, հիմայ կուիւն սըրա՞ն է, մէյ մը տուն իյնանք տէ, կուիւը հօն րըէք :

— Քա էս պան մը ըսած ունի՞յ :

— Պարէ պերա՞նս պանամ :

— Քա մարիկ, ինչուդ պէտք է. նաֆիլէ տեղը խըրս մելլար ճուղապ մի տար :

— Հայ չը հասնէի չը կատարէի կա-լու . . . քասուուն տարին մէյ մը բա-նաեիր մը էրթամ ըսի, ան ալ քիթեր. նուս պէրներնուս եկաւ :

— Քա ամա կնիկ. կիտես օր կը-լոխդ գալիք կար, ինչ կար ան տեղէն մեղ հանեցիր, իշմէ նստեր էլլէնմիշ կըլլայինք կոր :

— Հայտէ մարիկ, հաղըր խալա-

պալընը տաղըլմիշ էղած իքէն սանկ մէյ մը օտքի էլ նայինք, պէլքի կա-մաց կամաց կրնաս քալել :

— Սա թեւէս բոնեցէք նայիմ . . . վույ, վույ, վո՞ւյ . . . աման, աման, աման, չէ հոգի, չէ . . . քա աս ի՞նչ բան էր էզաւ. քա հօ՞ս պիտի մնամ, հայ էտի կալս ըլլար,

— Քա հոգի, ինչ ընենք աճապ, չէ նէ արապա մը պոնենք տէ մէջը նստինք անանկ տանինք :

— Հիչ աս տեղը առապա կուգայ քա. հէմ ով կիտէ քանի զուրուշ կու-զէ :

— Ետ ալ կայ իրաւ. վրանիս բա-րա կայ :

— Չորս զուրուշի խըտար կայ . . . քա ան ձգէ. հիմայ պէլան ասիկայ թախ առապաներուն քովը տանելն է. հայտէ բարան տուն էրթանք նէ պան մը ընեմ :

— Էյ մեղայ, արապանիին հետ բազարլըն կընենք, կըոնակը առնէ թախ առապան տանի :

Պու գատընլար, իշ պու միւշքիւլ հալլէրինտէ, պիր արապա քիրալա-ելպ, վէս սագաթլանան գանտընճը-զազըտա արապանընըն սըրթը իլէ ա-րապանա նագլ վէ քէնտիլէրի տախի բագիպ օլպուգլարը հալտէ, բանա-ելրտան այըլլըլըրլար :

Պէօյլէ բանաելըր մահալլէրինտէ, պինլէրնէ վէ միւխթէլիփ էհալի պի-րիքմիշ պուլունտուգլարը հալտէ. պէօյլէ տնիկ գատընլարըն քէնտի ճահիլ ճիւհիւլէրի իլէ կիտիլ կէզ-մէլէրի հիչ պիր վագըթ ճաեիկ վէ միւնասիպ օլմատըդտան մաատա, բէք չօգ նալաելզ վէ էտէպէ մուզաեիր հալլէր վագըթ վէ պու եիւզտէն պիր թագըմ նէթինէյի միւէլլիմէլէր տախի զուհուր իտէր քի, օնլարը եազըպ մէլտանէ չըգարմագլըզը զաեիտ կէօր-միւշիւշ տիր :

Իմտի, իշ պու պահումըզըն խի-թամընտա, եալընրզ շու գատարըզ-պէօյլէրիզ քի, պունտան պէօյլէ իհ-րա օլունաճագ պէօյլէ բանաելրալ-տա, հէր ագլը պաշնտա օլան գա-տընլար, հիչ տէեկլ իսէ քէնտի քէրի-մէլէրի վէ չօնուգլարընա օլսուն ին-սափ իտէրէք, ուզագ տավրանմալա-րընը, վէ էկէր էրքէքլէրի վար իսէ, էրքէքլէր հիւքմէրինի պիլ իհրա. պէօյլէ բանաելընճըզգլարընը մէն իթ-մէլէրինի նասիհաթ իտէրիզ :

ՉԵՇՄԵ ՄԵՅՏԱՆԸ ՃԻՆԱՅՅԵԹԻ

(209 Էնճ Նէտեւերէն պահը յէ)

Րէիս էֆէնտի պուրատա էսմէր ի-
է պէյազ լէզուէրի Փարդ վէ թէմեր-
դէ հէր քէս վէ պա խուսուս մահքէ-
մէնի ալիբէլէրի միւգթէտիր օլտու-
զունտան, նազարը ինսափ իլէ պագը-
սըն քի. շու չօնուղուն եիւղիւ սափ-
փէթը գալպինին միւրաթը եիւքեասը
օլարագ. գըրմըզը վէ պէյազ տըր պու-
նա էսմէր տէնիլի՞ր մի.

Պու վէտ ա պու կիպի շէլլէր հադ-
գընտաքի միւտափաաթըմը սօնրայա
պըըտագմագ վէ շինքի պու իշտէ միւ-
ստըֆը ինզար օլան զարապէթ վէ է-
հէմմիյէթը գագաա իլէ պէրապէր իշ-
օն պէշ սէնէլիք քիւրէք վէ եախօտ ի-
տամ ճէզասըլլա նէթիճէլէնէճէք օլ-
տուղունտան, ալէլ զափիէ հարէքէթ
իթմէք մասում վէ պէրիւղզիմէ օլ-
տուղու իշմէ հուղուրը ալիբէլէրինտէ
քէմալը հուղուր վէ սիւքիւնէթլէ մահ-
քէմէնին վիրէճէք պէրապէթ գարարը-
նա հասրը էքքեարը ինթիշատ իլլէ-
են պիր կէնճ չօնուղուն հուգուգու-
նու սուրէթը սութհիյէտէ միւտափաա
իլէ, հայաթը ազիզինի կէրիփէ մահզ
վէ իղմիհալէ ուղրաթմագ վիճտանը-
մըն գապուլ իտէճէյի պիր շէյ տէյիլ
տիր. Մատամ քի մահքէմէի ալիբէ-
լէրինճէ պազթէթէն պու իշէ թայեին
իտիլտիմ, հասպէլ ինսանիյէ չօնու-
ղուն հուգուգունու սօն տէրէճէյիէ
գատար միւտափաա իտէճէյիմ:

Խիւլասաի քէլամ պու իշ հադ-
գընտաքի էվրագը իսթինթագիյէ վէ
սաիրէի, պիգ գուրաեէ անա կէօրէ
միւտափաաթըմը թէհիյէ իթմէք ի-
շուն մուհաքէմէնին եէվմը ախըրէ
թաալիքինի իսթիրհամ իլլէրիմ:

Հէլեէթը մահքէմէ իսմաիլ էֆէն-
տինին պու թալէպինի իսափ իտուպ
մուհաքէմէնին եէվմը ախըրէ թաալի-
քինի գարար վէրտի:

ԾԻՆՃԻ ՄՈՒՀԱՔԱՐԵՑ

Իսթինափ ըէյիսը էվկէլի աթու-
փթլու Վասըփ էֆ. հազրէթէրինին
թահթը ըիյասէթէրինտէ օլարագ,
ազա Սսաատէթլու էմին վէ նիգօլաքի
վէ թէվգիգ վէ Արթին էֆէնտիլէրէ

հազարաթընտան միւթէշէքիլ մահ-
քէմէի ճինայէթը հէլեէթը ալիեէսի
հուղուրունտա վէ իսթինափ միւտտափի
ումումիսի Սաատէթլու Խալիս պէյէ է-
ֆէնտի պուլունտուգլարը վէ զապժ
քեաթիպի Ազմի պէյէ իլէ միւթթէկիման
վէ քիլլէրի Մանեասզատէ Խզզէթլու
թէփիգ վէ Խաթաթիզատէ իսմայիլ
պէյլէր մէգգը մախսուլարընտա օլ-
տուգլարը հալտէ իսթիմաա կէլմիշ օ-
ւան ալթը եիւզուէն միւթէճավուգ սա-
մին մուհաքէմէի իտխալ իլէ մուհա-
քէմէյէ պէտ վէ միւպաչէրէթ օլուն-
տու :

Տէօրտիւնծիւ մուհաքէմէտէ միւթ-
թէհիմէրտէն պէօյիւք Ալիյէ պազթէ-
թէն ճանիպը ըիյասէթտէն վէ քի-
թայեին իտիլմիշ օլան Խաթաթիզատէ.
իսմաիչ էֆէնտի մուհաքէմէթը սա-
պըգա էվրագ մազպաթասընք պատէլ
գրաթ հասըլ իթմիշ օլուուզու միւ-
տափաասընա իպթիտար իլլէտի :

Խաթաթիզատէ իսմաիլ էֆէնտինին
միւտափաասը :

Րէյիս էֆէնտի հազրէթլէրի :

Միւթէվէփա նուրի էֆէնտինին
փաիլի միւշթէրիքի տիյէրէք պիլիթ-
համ հուղուրունուզա կէօնտէրիէն
պէօյիւք Ալիյէ, քիւչիւք Ալիյէ շէրիք
իտէրէք իթհամ իտիլմիշ վէ օլ պապ-
տէ ճէրէեան իթմիշ օլան մուհաքէմէ-
նին զապթնամէսինի օգուտում : Մու-
հաքէմաթը ճարիյէտէ պազը նէվազը-
սաթը գանունիյէեէ թէսատիւփ իլլէ-
տիկիմտէն, նէվագըսաթը իրաեէ վէ
պէյան իտէրէք թահզիգաթ վէ թէհ-
գիգաթը մուգթազիյէեէ իթմամ վէ
իթմալ պուեուրուրաունուզ իւմիւտին-
տէիմ:

Պունուն իշն օ նէվագըսաթը պիր
մուգատտէմէ իլէ արզ վէ պէյան ի-
տէրիմ: Էկէլ իփմալը թահզիգաթա
իւզում կէօրիւլմէզ վէ իսթիրհամըմ
մահքէմէնէ գապուլ պույրուլմազսա
օ հալտէ էսասը միւտափաամըտա իք-
մալ իլլէյէճէեիմ, Րէիս էֆէնտի հաղ-
ըթլէրի:

Մ առաջար լուր

ԻԼԱՆԱԹ

ՊԵՄԱՆԱՆ ԱՄԱՆԱՐԱՐԱ

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՅՈՒՅՆ - Մ. ՄԱՄՈՒԻԻԵԱՆ

Հանդիսիս տպարանէն ի լոյս ընծայուե-
ցաւ Մեծ . Մ . Մամուրեան էֆէնտիի սոյն
նոր և բազմապատկեր ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐ-
ՑԱՐԱՆ, մաքուր տպագրութեամբ և գե-
ղեցիկ կազմով:

Փոքը մանուկները, որք քերականը ա-
ւարտելէ յետոյ չունէին իրենց կարողու-
թեան յարմար ընթերցանութեան գիրք
մը, ահաւասիկ սոյն պատկերազարդ Ըն-
թերցարանն պիտի ունենան այսուհետեւ,
որու մէջ պիտի գտնեն փոքրիկ պատմու-
թիւններ, ոտանաւորներ, հանելուկներ,
պիտանի գիտելիքներ, որք գեղեցիկ կեր-
պով դասակարգուած են աստիճանաբար:

Կը յանձնաւարենք Մեծ . գասատուաց,
սոյն Ըննթերցարանն, որու պակասը բա-
ւական ժամանակէ ի վեր զգալի եղած էր
և զոր կը լեցնէ բազմահմուտ ուսուցիչն:
կեդրոնատեղին է հանդիսիս տպարանն:
և կը գտնուի ամեն Հայ գրավաճառա-
քով: Գինն է Զ դրշ. Շատ գնողներու դոց
հացուցիչ գեղջ կը լինի:

Յովհաննէս թ. Պալբգճեան էֆէնտի եազըխանէսի թէքրարէն Պիւեիւք Եէնի խանտա իւսթգաթտա 38 նիւմէ. րօլու օտաեանագլ իտէրէք քէմափիւս սապրգ հէրնէվի ումուրու թահ. րիրկյեէ վէ պիզզաթ ինրայի վէքեալէթի տաալիյեէ վէ միւմէյեիզիլիք, վէ ըույեէթի մուհասէպէ վէ սայիրէ իլէ իշմիզալ իթմէքտէ տիր:

Եիկիրմի պէշ սէնէտէն միւթէճա. վուզ տուր քի պուլունմուշ օլտուղու միւթէլիփ մէէմուրկյեէթէրտէ, վէ խուսուսի իշէրտէ քէսպ իթտիկի թէ. ճարիպի ատիտէ սէմէրէսի օյարագ, թարափնա միւրաճաաթ իտէն ասհա. պը մէսալինի վէ խուսուսիլէ թէմ. երկ վէ իսթինափը տափա զըմմընտա, թաշրատան իշ իհալէ իտէն զէվաթը սուհուլէթլի թարիդէր վէ էմնիէթ. պախչ մուգավէլէրլէ խօջնուտ իթմէք. տէ իտուկինի պէշեան իտէրիդ:

ՅՈԹՈԿՐՍԱՖ

ԳԱՐԱԳԱԾԵԱՆ ՊԻԼՏԵՐԼԵՐ

ԳՈՒԼԵ ԴԱԲՈՒ ՆՕ. 677

Միւշթէրիւթիմիզի մէմնուն գըլմագ, էսկիտէն պէրու մէսութիմիզ օլտուղու ամ. մէնին մալիմիւ տիր: Պու տէփա էվփօրաւ նըն էն մէշնուր Փապրփալարընտան նէլպ իտէրէք, աթըլյէմիզի տոնաթմըն օլտու. զումուզտան, միւրաճաաթ իտէճէք միւ. թէրիւթ հէր հալտէ մէմնուն գալաճագլա-

տըր: Գալաճ հավատա պիլէ րէսիմ չէքի. լիր: Զօնուզլար վէ չօգ տուրմաղա թէնամ. միւլիւ օլմայանլար իչին, էն սան իւսիւլտէ (էնսթաթոնէ) եանի միւշթէրիյի եօրմագ. սըզըն րէսիմլէր չէքիլիր: Պունտան մատա. Փօթօկրափ իչիւն էն մէշնուր Փապրփա. լուրտան հէր ծին, մաքինա վէ լէվագիմթ. վէ հնզա կէթիրթտիրիլուպ, էնվէն փիյ սթ. էս սաթըլուր:

Միւրաճաաթ խաչնէրէ մէճճանէն տէրս վէրիլուպ, մէրագլւլուր իչիւն 180 դրուշա գատար մաքինալար Փիրուխթ օլունուր:

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն Շ Ա Ն Պ Ե Ր Պ Ե Ր Ա Ն

ՃԱՆՖԻՍՃԻ ԱԻԵՏԻՍ ՊԵՅՑԼԵՐԵԱՆ

ՊԹԱՆՊՈԼՏԱ ԶԱՐՇՈՒԻ ՔԷՊԻՐՏԷ ՍԱՆՏԱԼ ՊԵՏԿՄԹԻՆ ՊՈԳԱՂԲ ՆՕ. 7

Խչպու մաղազատա սիեան վէ րէնկի Փիսթանլըգ, ճէհէզ իչին իրէքլի զու. յաշլարըն էն էյի վէ կիւզէլ ձինսլէրի, կրօն. Փայլ Փրանսէ, արմիւր մէրվէյ. եռզ, սաթէն, լիօն, րէնկի աթլազ, մանթօլուգ չիշէքլի գտափիքէ, կարնիլիք շըպ ւղլու գտափիքէ, գարէլի Փիսթանլըգ, վէ իրէքլի կրօնատին գտափիքէի պու. լունտուզունտան, միւրաճաաթ իտէճէք քեափփէյի ըազպէթլու մրւշթէրիւն կէրէք էմթաանըն նէփփասէթ վէ զարափէթի, վէ կէրէք Փիրաթլարըն էնվէնի. նէթինէ խոչնուտ օլաճագլարը պէշեան օլունուր:

Օ Գ Ր Ո Ւ Ա Ս Ա Ն

ԿԱԼԱԹԱ ԵՒԻՔՍԵՔ ԳԱԼՏԸՐԸՏԱ ՎՕՅՎՈՏԱ ԳԱՐՃԵՍԸ ՆՕ. 94



Պիւիւք ատամ իչիւն, թագըմ էրախնէ 2աքէթթ բանթալօն, եէլէք 180 դր

Զէշիալի րէնքէրտէ սանթրաճլը թագըմ 120 դր

Իրէք վէ եունտան շէքիլ վէ պիշի՛մի կիւ. զէլ թագըմ 170 դր

Կիւմիւզի վէ թիւթիւն բէնկիւտէ սիւ. իւ վէ շէքլ իւէ պիշիմի կիւզէլ թա. զու 200 դր

Ֆէփէլատէ սիւրիւ չուպուգլու վէ շէ. քիւ իւէ պիշիմի զահէթ կիւզէլ թագըմ 240 դր

Պիւիւք ատամ իչիւն սիեան չուհա վէ հա Փասոնէտէն տաեանագլը վէ իւզէլ թարթիւսիւ 120 դր

Իչի իրէք, թէրզի սիշիմի, սիւսլւ թէք կիւզէլ վէ թէք մօտա չուպուգլու թարթիւսիւ 220 դր

Պիւիւք ատամ իչիւն, չուպուգլու գաղ. մի տէն ըրթ լմազ բանթալօն 50 դր

Տիւզ քումաշտան չուպուգլու բանթօլօն զահէթ պիշիմի վէ կիւզէլ 90 դր